

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀՈՎԼԻՒՆ ՈՒ ՀՕՏԸ

(Ա. Տիգ. Դ. 12 — Ե. 10) (Բ. Կիր. Մնացական)

Եղած են և ցայսօր կան թերես տաւկաւին կրօններ, որոնց մէջ հաւատացեալն ու հաւատքի պաշտօնեան — իւրաքանչիւրը իրենին միայն զիտակ և խելամուտ — անտեղեակ են մին միւսին պարտականութեանց և իրաւունքներուն, և, այդ պատճառաւ, յոյժ շփոթ են անոնց ծանօթութիւններն ու զիտակցութիւնը՝ իրարուհետ իրենց փոխադարձ յարաբերութեանց մասին։

Դասակարգային խարողութեան ոգիէ բղիսած այս տարականուն վիճակը, որ արդիւնքն է ընկերացին կեանքի և կարգի հին ըմբռնումներու, զոյութիւն չունի ըլքնաւ Քրիստոնէութեան մէջ։ — « Կը ճանչնամ իմիններս, ու կը ճանչուիմ իմիններէս ու աւետարանական պատգամը, որքան հոգերանական՝ նոյնքան բարոյական իմաստով կշռուած վճիռ մը, մէկն է այն նշանաբաններէն՝ որոնք յատակօրէն եւ միանգամայն կը պատկերացնեն ըսողներուն և լուզներուն, կառավարողներուն և կառավարուողներուն առընչութեանց օրինական բնոյթը։

Անոնք զիրար կը ճանչնան՝ միմեանց նկատմամբ իրենց վերաբերումի հիմնական եւ ձեւական բոլոր մանրամասնութիւններուն մէջ։ Գաղտուսուցումի (esotérique) զրութիւնը տեղ չունի քրիստոնէական ըմբռնումին մէջ, որուն համար ամէն բան — խորհուրդ, դաւանանք, վարդապետութիւն, պաշտամունք, ծէս, կանոն — հասսարակաց են, այսինքն հանրամատչելի ամէնքին։ Որովհետեւ եկեղեցին, իրրե կազմ և իրրե կեանք, որքան մէկին նոյնքան միւսին կը պատկանի. ամէնքը հաւասարապէս լինելով, Աստուծոյ Հոգւոյն կենար ներգործութեամբը, անոր բաղկացուցիչ տարեքը։ Ու ասկէց է նաև երկուտեք զոյաւորուած տեսակ մը հակակշիռի այն յօրինուածքը, որով հօտն ու հովիւը, ծողովուրդ և կղեր, ինքնարերաբար են-

թարկուած կը մնան միմեանց փոխադարձ հոկողութեան։

Հօտը զիտէ այսպէս թէ իր հովիւը կատարելով իր պարտականութիւնները հանդէպ իր հոգեկոր խնամքին յանձնուածներուն, այսինքն իր զրոյ ապրեցնելով սփոփարար խօսքի, բարի վարքի, գործօն սիրոյ, անկեղծ հաւատաքի և սուրբ կեանքի անձնաւորուած օրինակը, իրապէս պըտղաբերած պիտի ըլլայ ձեռնադրութեան շնորհքը, որ իրեն բաշխուած էր մարգարէութեամբ՝ այսինքն իր ապագային նըշկատմամբ լաւատահս նախազգացումի ներշնչութիւններով։ Թէ որքան աւելի կարենայ՝ քարողութեամբ և ուսուցումով հոգեւոր վերանորոգութեան աղրիւր դարձընել Ս. Գիրքը, նոյնքան աւելի պատկառելի պիտի ընծայէ ինքզինքը հանրային զգացումին, և որքան աւելի յարատեէ իր պարտաճանաչութիւնը մէջ, նոյնքան աւելի ապահովապէս պիտի կարենայ հանդիսանալ պատճառ իր և իր ժողովուրդին հոգեկոր փրկութեանը։

Այսո՛, զիտէ հօտը թէ հովիւին պարտականութիւնն է արժեցնել իր հնդինակութիւնը ոչ թէ, իրրե խստագատ աէք մը, աւելի կամ նուազ բուռն կերպերով, այլ իրրե ընտանիքի անդամ մը՝ որ պարտի միւս ամէն մէկ անդամին հանդէպ, իւրաքանչիւրին սեսին, տարիքին և խառնուածքին համեմատ, գտնել վարմունքի պատշաճ եղանակ մը և արդարամիտ սիրով քաղցրոցած բայց ազդու այնպիսի մի ընթացք որ, հաւատաքի լոյսէն բղիսած համատարած պայծառութեան մը մէջ, սիրտերը կարենան մօտենալ իրարու, եւ միմեանց մէջ կարդալ բարիին օրէնքը, և անոր պարտաւորիչ ներգործութեան ներքեր զգալ ինքզինքին։

Ու պէտք չէ անգիտանուլ թէ երկուստեք պարտականութեանց եւ իրաւունքի փոխադարձ այս զիտակցութիւնը օգտակար միայն կրնոյ ըլլալ հանրային բարոյականի տեսակէտով։ Վասնդի այդ կերպով է մանաւանդ որ մարդուն մէջ հնարկ ըլլայ իր ճշգրիտ ձեխն հասցնել պատասխանաւորութեան զգացումը, այսինքն իւրականացնել իմացական և բարոյական ազատութիւնը, որ ամենէն գեղեցիկ ծնունդներէն է քրիստոնէական գաղափարին։ Այ-

իսկապէս, հովիւը կը պատռռուի միայն իր հօտին միտքին մէջ, երբ այս վերջինին՝ տարիներու ծանրութեան ներքն ընկճուած կամ իրենց երիտասարդութեան գարունին մէջ այս կամ այն կերպով ու պատճառաւ զգբախտացած անդամները ամէնքն ալ իրաւունք կը համարին իրենց այն յոյսը տածելու թէ Աստուծոյ պաշտօնեան, որ իրենց հոգիներուն վերակացութեան պաշտօնն է ստանձնած, պարտաւորութիւն ունի գաւկի կամ եղբօր զորովով վերաբերուելու իրենց:

Եոյնպէս, Աւետարանի բարոյակա՞նն է որ կը փառաւորուի, երբ, հովիւն եւ հօտին գիտակցութեամբ եւ զործակցութեամբ՝ հասարակութեան ծոցին մէջ մինչ մէկ կողմէ հանրային նպաստի ձեռնարկ կը կազմակերպուի, իրենց կեանքի նեցուկներէն զրկուած տկար էակներուն օգնութեան միջոցներ տնօրինելու համար, միւս կողմէ իրեւ բարեգործական անխախտ կանոն կը հռչակուի արդարութեան սա սկզբունքը թէ ընտանիքը սրբութեան խորան մըն է և ընտանեկան խնամքը անոր հանապացորդ պաշտամունքը, եւ թէ հետեաբար՝ հաւատաւրաց և անհաւատ են ընտանիքի այն անդամները, որոնք կը թերանան իրենցներուն խնամարկութեան իրենց պարտականութեան մէջ, հանրութեան ուղելով թողուլ անոնց հոգը. թէ հանրային կարեկցութեան եւ աջակցութեան իրաւունք ունենալու համար բաւական չէ միայն կարօտ լինել անոր, այլ հարկ է նաև արժանի լինել անոր:

Իսկ այդ պայմանը, այսինքն արժանաւորութիւնը, մարդու մը, կամ՝ զոր օրինակ՝ այրի կնոջ մը համար, իր անցեալին վկայութեամբը միայն պէտք է մատնանշուի: — Անոր նախընթացը եղած է բարի զործերու կեանք մը. իր զաւակներուն կրցած է աւանդել պարկեցտ գաստիարակութեան մը չնորհները. իր յարկին ներքն պատսպարտն ընծայած է երբեք անտուն և անտէրունչ թշուառներու. հաւատացեալ եղբայրներու եւ քոյրերու մտաւցած է, ի հարկին, անձնական ըստ պասարկութեան սփոփանքը. հետամուտ եղած է առաքինութեան. իր անհատական բարոյականին մէջ եղած է անրիծ... խիզճը ինքն իր մէջ պէտք է իսկոյն լոէ

պատասխանը այս հարցումներուն, երբ քրիստոնեայի մը՝ իր հասարակութենէն ընդունելիք բարեբարութեան վրայ է խնդիրը. վասնզի բարիքը եթէ կրնայ յաճախ հատացուցումը ըլլալ բարիքի մը, միշտ տըրիտուրն է սակայն բարութեան:

Չմտածուած պատահականութեամբ մը չէ բնաւ որ Առաքեալլ եկեղեցւոյ առաջն հովիւներէն մէկուն՝ իր ձեռնասուն Տիմոթէոսի ուղղած պատուէրներուն մէջ կը հիւսէ նաև անոր յանձնուած հօտին պարտականութեանց կարևորագոյնները: Ինչպէս հովիւն գաղափարը անիմաստ պիտի ըլլար առանց հօտի գաղափարին, ու փոխադաբարար, նոյնպէս անհամկանալի պիտի ըլլային մէկուն պարտականութիւնները՝ առանց միւսին իրաւունքներուն, եւ հակադաբարար: Անոնք զիրար կը լրացընենք միայն այնքան գեղեցկօրէն. և այդ ամբողջացումէն է որ ի լոյս կուգայ «սիրոյ օրինագիրքը», քրիստոնէական բարոյականին կենցագականոնը, որուն մէջ կը պատկերանայ հովիւն և հօտին սրտանըւէր՝ զործակցութեամբ ոգնորուած կեանքը՝ «խաղաղութեան ջուրեր»էն ափնածիր Հաւատքի այն պալարուտային վրայ, որ Աւետարանի դաշտն է ինքնին:

Թ. Ե. Գ.

ԱՍՏՈՒԾՈՅ ՏՆՏԵՍՆԵՐԸ (*)

Ցիսուս իր երկրաւոր կեանքի փառաւոր զրուագներէն մէկ քանին ապրեցաւ լեռներու կատարներուն՝ բարձունքներուն վրայ, վեր՝ հասարակ կեանքի ճզճիմութիւններէն, աստուածամերձ զրացնութեան մը մէջ:

Պէտք է մերթ ընդ մերթ ելնել կեանքի բարձունքները, և անկէ զիտել կեանքը, աւելի մօտենալ Աստուծոյ, և Անոր լոյսին մէջէն նայիլ մարգկային կեանքի տղեղ մանրամասնութիւններուն. անդունդէն կարելի չէ տեսնել հորիզոնին պայծառութիւնը:

(*) Ամփոփում՝ Տ. Սիոն Վրդ. Մանուկեանի հաւողին, խօսուած Համբարձման Աերան վրայ, Տեսեսի Կիրակիին:

ԽՄԹ.